

ըլլար պատմել հոս թէ ինչպէս անբարոյ քահանայապետը Յուլիանոս կայսրէն ըստացու այս գեղարուեստական գործը:

Անձնուէր իշխանի մը հաւանութեամբ թոյլատրուեցաւ քրիստոնէից Յակոբի վաւերական գաշտին՝ նահապետին ջրհորին վրայ կառուցանել եկեղեցի մը որ պատասխան մը եղաւ Սամարացիներու նոր ձեռնարկին և նէպապոլիսի կրօնական շինուածքին շուրջ Հելլադ-հա-Սասիլը ստանալու իրենց յաւակնութեան: Յերոնիմոս Կոնարկելով 385 ին կատարած ճամբորդութեան՝ ցոյց կուտայ թէ Պաւղինէ նէպապոլիսէն անցնելով և աւելի հեռուն ձկն մտնէ այն եկեղեցին որ շինուած էր Գարիկին լերան կողմը, Յակոբի ջրհորին մօտ, որ Տէրը անօթի եւ ծարաւ նստած էր եւ կը կշտանար Սամարացի կնոջ հաւատքովը: Միւսնոյն հեղինակը 390 ին կ'աւելցնէ Սրբարի մասին Նւսերիոսի ծանօթագրութեան սա բառերը՝ որուն վրայ կայ կկեղեցի մը: Այս եկեղեցիին շինութիւնը 380 ին կը տանինք Մեծին Թէոդոսի առաջին տարիններուն՝ լրացուցած ըլլալու համար գործը Գերմանոս եպիսկոպոսին որուն մկրտաբանը արդէն կ'ուրուագրէր յետնագոյն ընդերկրեայ սեղանը (crypte): 380 ի ճարտարապետը իր շինուածքին յատկազօրծը հաստատելու համար ներշնչուեցաւ մկրտարաններու համար ըստ կամա ընդունուած խաչաձև յատկազօրծէն եւ իր շինութիւնը յառաջ տարաւ Յակոբի ջրհորին վրայ բռնել տալու Արզուլֆի նախագահական ստուերագրին մէջ ցոյց տրուած չորս թեքերուն միացման կէտը: Եփեսոսի խաչաձև պապիլիքային կեղրոնին մէջ Ս. Յովհաննու դամբարանին դիրքը թերևս ճիշդ գաղափար մը տայ սամարական սրբափայլին յօրինուածքի մասին: Նախնական մը կըրտարանը հաւանաբար պահելով հոս իր սկզբնական նպատակը՝ երկու սանդուղով և առանց անմիջական ծածկոյթի ընդերկրեայ սեղանի (crypte) ձևով դասի մը վանդակապատին առջև կը բացուէր: Հաւատացեալք բարեպաշտութեամբ կը խմէին այն դոյլէն ուրկէ Տէրը իր ծարաւն յագեցուց. և կ'ըսեն թէ նոյն տեղոյն մէջ կը կատարուէին շատ բժշկութիւններ:

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԸ

ԱՅՍՕՐՈՒԱՆ ԼԵՀԱՀԱՅԵՐԸ

Լեհահայերը այսօր կը բնակին Լվովի շրջանին գլխաւոր քաղաքներուն մէջ: Լեհաստանի արեւելեան սահմաններուն վրայ անոնց թիւը գրեթէ 5000 է: Ուրիշ քաղաքներու մէջ ալ կը գտնուին: Ու ամբողջ Լեհաստանի մէջ անոնց ընդհանուր թիւն է շուրջ 10,000: Անոնցմէ մէկ մասը կ'ապրին վաճառականութեամբ, իրրե պաշտօնեաներ. ուրիշներ կը զբաղին ազատ ասպարէզներով, և բմիշկ, փաստաբան, ճարտարագէտ, և հողատէր են: Լեհաստանի հարաւային արեւելեան մասին մէջ շատ հողեր տակաւին Հայոց ձեռքն են: Այդ մարզը նոյն ատեն կեղրոն է հայկական աւանդութեան և լեհ ոգիի:

Լեհահայոց զգեստներն ու սովորոյթները դեռ իրենց հին ազգութեան հետքերը կը կրեն և իրր այդ՝ դիւրաւ կը ճանչցուին: Աւ մազերն ու աչքերը, իրարու մօտեցող յօնքերը, արծուեղունոյն քիթը, և կարծ հասակը հայոց ֆիզիգական յատկանիշներն են: Դժուարին չէ զանոնք ճանչնալ իրենց անուններէն ալ. գրեթէ միշտ կը կոչուին անոնք Անտոնովիչ, Ճանովիչ, Կէթանովիչ, Թէոտորովիչ և այլն: Անոնց անունները կը պատկանին այն ժամանակներուն, երբ դեռ ընտանեկան մականուններ չկային: Որդիները իրենց հայրերուն անունները կ'առնուին, վրան աւելցնելով միայն ուլիչ մասնիկը: Անունները ա՛յդպէս կը կազմուէին Հայաստանի մէջ, իրրե վերջաւորութիւն աւելցնելով միայն ան մասնիկը (*): Լեհահայեր պահած են իրենց ցեղական հին անունները, անոնց վրայ աւելցնելով միայն լեհական անուանակցորդ մասնիկը. զոր օր. վարդանովիչ, Պօղոսովիչ, և այլն: Արբայ Տօքթ. Յովսէփ Թէոտորովիչը ծանօթ է ամբողջ Լեհաստանի մէջ: Անիկա Լվովի արքեպիսկոպոսն է 1902 էն ի վեր: Անուանի է անիկա իրրե ճարտարաբանս և մատենագիր և հայրենասէր, և իրր այդ՝ շատ գնահատուած է ամբողջ լեհ ժողովուրդէն: Լվովի

ՄԿՐՏԻԶ ԷՊՍ. ԱՂԱԻՆՈՒՆԻ (Շարունակելի)

(*) Անշուշտ մասամբ միայն ճիշտ է այս կարծիքը. (Մ. Թ.)

Մայր Եկեղեցին իր ջանքերուն շնորհիւ նորոգուեցաւ : Իր նախորդը, Իսահակ արքեպիսկոպոս Իսահակովիչ, նոյնպէս համբաւուած էր իր ճարտարիսուսական տաղանդին համար : Վերջերս, բազմաթիւ հայ անուաններ առ յաւէտ արձանագրուեցան Լեհաստանի պատմութեան մէջ : Տօքթ. Յովսէփ Թորոսովիչ, բարեկամ և պաշտպան երիտասարդութեան, կրթական և ուսումնական հաստատութիւն մը հիմնեց երիտասարդաց համար, այժմ Աքարպքովսքա փողոցին մէջ : Այս հաստատութեան մէջ, որ իր հիմնադրին անուշը կը կրէ, կը զբոսնուն թաղամասի հայ և լեհ երիտասարդներ, որոնք կ'ուսանին զարգացած հայ քահանաներու հսկողութեան տակ : Լեհական դպրոցներ յաճախող կարգ մը երիտասարդներ կը հեռանին նաև այս վարժարանին քանի մը դասանիւթերուն : Լվովի լատին ծէսի արքեպիսկոպոսը Տօքթ. Պոլէսյով Թվարտովսքի, այս դպրոցին մէջ ստացած է իր ուսումը : Ուրիշ հայ մը, Դաւիթ Արամովիչ, Լվովի մէջ երիտասարդներուն համար հիմնած է գիշերօթիկ մը և ծերերուն համար՝ անկեղանոց մը : Իր նկարներու հաւաքումէն անիկա ընծայ տուած է կրօնքովոյ ազգային թանգարանին : Նոյն այդ Մուղէտնին մէջ կայ ուրիշ բաժին մը, որ յատկացուած է ուրիշ հայու մը՝ Երազմոս Պարոնչի ընծաներուն :

Հայերը Լեհաստանի մէջ լոկ իրր մարդասէր չէ որ անուն շինած են. անոնք լայնօրէն օգտակար եղած են նաև լեհական արուեստներու և գիտութեանց յառաջդիմութեան : Ամենէն անուանի նկարիչներուն կարգին պէտք է յիշել Սոսոսիևովիչը, Անտոն Ստեփանովիչը, և կիտան Ստեփանովիչը, որ հերոսաբար մեռաւ 1920ի ռուս-լեհական պատերազմին մէջ : Իզնատիոս Նիկորովիչը, բանաստեղծ և գրագէտ, պատուոյ տեղ մը կը զբաւէ լեհ գրականութեան մէջ : Հեղինակ է բազմաթիւ թատերերկերու մէջ և Լվովի գրական մրցանակին արժանացած է 1930 ին : Անոր հայրը, Յովսէփ Նիկորովիչ, հեղինակն է «Երգարան»ին, որմէ ներշնչուած է Դորնէլ Ույէսքի՝ լեհական ազգային երգին հնարողը :

Լեհական գիտութեան մէջ կարեւոր տեղ մը զբաւած է Ժան Պոլոց Անտոնովիչ, պատմագէտ արուեստից, որ մեծ հմու-

թիւն ունի լեհական նկարչութեան մասին : Ուսուցչապետ եղած է Ժան Դադիմիրի Համալսարանին մէջ ի Լվով : Ուրիշ հայ մը, Պոլոցան Դաւիթովիչ, 25 տարիներ զասալսուս եղած է նոյն Համալսարանին մէջ, և ուսուցիչ հայ լեզուի : Վախճանած է 1923 ին : Լեհաց հնագոյն պատմութիւնն ալ ունի կարգ մը հայ անուաններ : Դրիգոր Պերմանովիչ, որ Ազգային Դաստիարակութեան Յանձնաժողովին կազմակերպիչներէն մին էր, ԺԼ. դարու վերջերը : Անիկա հեղինակն էր նոյնպէս «Պարտիք Ուսուցչաց» անուն տետրակի մը : Արբայ Ստեփան Ռօշքօ, ծագումով հայ, որ ԺԼ. դարու վերջը կ'ապրէր, հեղինակը եղաւ առաջին լեհահայ Բառարանին, որ ցարգ երկու ձեռագիր օրինակով կը պահուի Լվովի հայ արքեպիսկոպոսարանին մէջ : ԺԹ. դարուն, Հ. Սատկ պարզ Դոմինիկեանը գրեց հայկական պատմութիւն մը և նշանաւոր լեհահայերու կեանքին նկարագրութիւնը : Անիկա հեղինակ է նոյնպէս բազմաթիւ պատմական նկարագրութեանց լեհական քաղաքներու, և առաջինը եղաւ իրրև այդ ուղղութեամբ հետազոտութիւններ կատարող : Կարոլ Միքսլի, Մոլտավացի հայ մը, աշակերտ Շորէնի, երկար տարիներ Տնօրէնը եղաւ Լվովի երաժշտանոցին : Իր կեանքը նուիրեց մեր երգահանին գործերուն ուսումնասիրութեան, և հրատարակեց անոր բոլոր գործերը : Յիսուսեան Արբայ Կարոլը գրեց բազմաթիւ կրօնական երգեր, որոնք մինչև ցայսօր շատ ժողովրդական են, սակայն հեղինակին անունը անծանօթ կը մնայ հայութեան :

Բազմաթիւ հայեր օժանդակած են լեհական մշակոյթին : Ատոնց մէջ պէտք է յիշատակել Ժիւլիուս Սլովացքի, որ հայ էր մօր կողմէն :

Ք Ի Ի Թ Ի Հ Ա Յ Ա Ք Ա Ղ Ա Ք Ը

Լեհաստանի հարաւարեւելեան բաժինին մէջ, ռումանական սահմանին մօտիկը, կը գտնուի Քիւթի քաղաքը : Այս քաղաքը, ուր հայերը կը բնակին ԺԼ. դարու սկիզբէն ի վեր, պահած է հին հայոց բոլոր աւանգութիւնները : Անիկա այսօր ալ գեռ կը նկատուի լեհահայոց մայրաքաղաքը, բայց հայ լեզուն ձեռքերն է միայն որ

կը գործածեն ընթացիկ կեանքի մէջ: Մասնաւոր բարբառ մըն է ան, որ կը կոչուի Քիւթիի խառնարարառ, վասնզի հայերէն բառերու հետ ունի նաև բազմաթիւ թուրքերէն և թաթարերէն բառեր: Ատոր պատճառն այն է որ իրենց նախնիքը երկար տարիներ բնակած են Խրիմ, ուր անոնց լեզուն բազում թաթար բառեր և խօսքի ձեւեր առած է անոնցմէ:

Քիւթիի մէջ հայկական գոյրոց մը կար ժ.Ը. դարէն ի վեր: Մինչև անցեալ դարու կիսուն գոյութիւն ունէր անիկա, և անոր շնորհիւ է որ հայ լեզուն պահուած է այդ սահմանին մէջ: Մեր օրերուն, ան չկայ այլևս. անոր համար է որ այս քաղաքին հայ երկատասարդները ա՛լ չեն գիտեր իրենց լեզուն: Հայ քահանաները տակաւին կը գործածեն եկեղեցական պաշտամունքի լեզուն, զոր աշխարհականները կ'անգիտանան, և որ կը կոչուի զրաբար, այսինքն գրականութեան լեզու: Բոլոր ասիական երկիրներու մէջ, ինչպէս և Ամերիկա և Թրանսա և Իտալիա և այլն գտնուող Հայոց առ հասարակ գործածած լեզուն արդի հայերէնն է, աշխարհարարը, որ երբևից գրական լեզու ալ կը կոչուի հիմակ, որովհետև Հայոց նոր գրականութիւնը այս լեզուով է որ կը գրուի այժմ:

Քիւթիի մէջ գրաբար լեզուն միայն պահուած է: Այս քաղաքը ունի ծխական եկեղեցի մը, զոր լաւ կը ճանչնան Լեհաստանի բոլոր Հայերը: Յունիս 13 ին, Ս. Անտոնի տօնին օրը, բազմաթիւ հայեր ուխտի կ'երթան հոն. նոյն իսկ զրացի և կեղեցիներէն եկողներ կ'ըլլան: Այդ օրը, եկեղեցական պաշտամունքէն զատ՝ նուիրուած է ժողովրդական խրատներու: Ս. Անտոնի տօնը շատ յարգուած է Քիւթիի մէջ. հոն չկայ հայ տուն մը որ այդ օրը անոր ի պատիւ բան մը ընելու պարտական չգոյ ինքզինքը: Այդ սուրբը հըրաշագործի համբաւ կը վայելէ Քիւթիի նոյն իսկ Լեհերուն և Հրեաներուն մէջ: Կը պատմուի թէ անգամ մը հրդեհ ինկած էր հրէի մը տունը, ու բոցերը զրացի տուններուն վրայ կ'երկարէին, սպառնալով այրել ամբողջ շէնքը: Սեպհականատէրը ուխտ քրաւ աշտանակներ նուիրել հայոց եկեղեցիին, եթէ սուրբը զաղբեցնէր կրակը: Արդարև կրակը իսկոյն զաղբեցաւ, ու տունը ա-

ղատեցաւ: Հրեան աշտանակներ գնեց, ինչպէս խոստացած էր, որոնք սուրբին պատկերին առջև գրուեցան:

Քիւթի համբաւուած է չուկոյի վերաբերեալ իրերով ևս. այժին միւսը և երչիկը նշանաւոր են հոն: Ասոնց պատրաստութիւնը հոն՝ հին ժամանակներէ կը սկսի: Ժ.Ը. դարէն Լվովի մէջ կար հայ խանութ մը, որ այժի միս կը ծախէր: Գեռ կէս դար առաջ, ի զօրու էին հոն ամուսնութեան և տօներու հին աւանդութիւնները: Հայկական խմորեղէնները, մասնաւորաբար զաւկական տօնի առթիւ պատրաստուածները, ցորենի ալիւրով և մեղրով շինուած կարկանդակներ, նշանաւոր էին ամբողջ շըրջանին մէջ: Այդ խմորեղէնները փաշա կը կոչուէին: Քահանան ամէն տուն կ'երթար և կ'օրհնէր զանոնք: Հաւկթախաղը ծանօթ էր երկրին բոլոր հայերուն: Մէկը պինդ հաւկթ մը կը բռնէր իր ափին մէջ. ուրիշ մը ուրիշ կարծր հաւկթով մը կը զարնէր անոր. որո՛ւն հաւկթը որ կտարէր, կորսնցուցած կ'ըլլար խաղը:

Լեհերուն հետ կենսակցութիւնը բաւական ազդած է հայերուն վրայ, որոնք շատ մը սովորութիւններ փոխ առած են անոնցմէ: Այս բանը կ'երևի յատկապէս ծընունդի տօնին գիշերուան հայկական երգերուն մէջ: Այս սովորութիւնը Հայաստանի մէջ չկար, և լեհերէն բոլորովին փոխ առնուած սովորութիւն մըն է ան (*): Այս երգերուն մէկ քանին ուղղակի լեհերէնէ թարգմանուած են. ուրիշներ, թէև լեհ լեզուով յօրինուած, բայց զուտ հայկական նկարագիր մը ունին:

Ամուսնութեան արարողութիւնը կատարելապէս մասնաւոր բնոյթ մը ունէր: Խօսքկապի գործողութիւնը կը կատարուէր տարէց և լուրջ երկու անձերու միջոցաւ: Տղուն խնդրանքով, անոնք ազջկան ծնողքին կ'երթային և բանակցութիւն կը կատարէին: Եթէ տղուն խնդրանքն ընդունուէր, ամուսնութեան օրը կ'որոշէին և զրամական պայմաններու վրայ կը համաձայնէին: Եթէ բարի լուր մը կարենային

(*) Կ'երևի թէ յարգելի Տիկինը չէ իմացած քնաթի: Հայաստանի մէջ ամէն կողմ, ինչպէս և հայրնակ ուրիշ վայրերու մէջ միշտ եղած է նմանի գիշերը փողոցներու մէջ և տուններու դուռներուն առջև «Աւետիս» երգելու սովորութիւնը: (Ծ. Թ.)

տանել տղուն, անիկա դու մար մը կը նուր-
բէր եկեղեցիին: Ամուսնութենէն երկու օր
առաջ, նուէրներ կը զրկէր խօսնայրը խօ-
սեցեալին. վրոնց մը, զոյգ մը ձեռնոց,
զոյգ մը դուրպոյ, մանեակներ, և ծաղիկ:
Կը զրկէր նաև սանար մը: Խօսնայրին
բարեկամները կը տանէին այս նուէրները,
ազնակ մը վրայ դրուած: Խօսեցեալը, ըն-
դունելով այս նուէրները, դանոնք բերող-
ներուն հետ կը զրկէր իրենները. շալ մը,
չապիկ մը, անձեռնոց մը: Հարսնիքին նա-
խընթօրը փեսայուն իր տանը մէջ ճաշ
մը կուտար իր բարեկամներուն, և սափ-
րիչ մը կուգար անոր հաշուոյն ածրիւկ
զանոնք ամէնքը: Միևնոյն ատեն խօսե-
ցեալը նոյնպիսի ճաշ մը կուտար իր բա-
րեկամուհիներուն, որոնք պսակ մը կը շի-
նէն իրեն համար, աղամանդէ մատանի-
ներով և մուրախի ծիրերով: Ամուսնութեան
ծէսը յաջորդ առտուն տեղի կ'ունենար:
Արարողութենէն առաջ, ծխական ժողովին
անդամները քահանային հետ փեսին տու-
նը կուգային: Անոր վրայ օրհնուած ջուր
սրսկելէ վերջ, քահանան փեսան ու անոր
բարեկամները հարսին սունը կը տանէր:
Հոն ամէնքը կը շնորհաւորէին փեսան ու
հարսը, որոնք կեցած էին սեմին վրայ,
մինչ ամէնքը օրհնուած ջուր կը սրսկէին
անոնց վրայ: Յետոյ, ամուսնու և իրենց բա-
րեկամները, եկեղեցի կ'երթային: Երբ ե-
կեղեցիէն դուրս ելլէին, սահնակ կը նըս-
տէին, ու նորէն օրհնուած ջուր կը սրս-
կէին անոնց վրայ, և նշաշաքար, կաղին
և չամիչ կը նեակէին գրանին: Ամուսնա-
ցեալները տունը կ'ընդունուէին իրենց ծը-
նողքներէն, որոնք անոնց երջանկութիւն
կը մաղթէին: Յետոյ ներկայ բոլոր երի-
տասարդներն ու երիտասարդուհիներն ալ
կը շնորհաւորէին, մաղթելով որ անոնք
ալ ամուսնանան շուտով: Պարերը և ու-
րախութիւնները կը տեւէին մինչև յաջորդ
առաւօտ ժամը 2ը, երբ ընթրիքը կը ճա-
շակուէր: Սեղանը կը բազկանար թանկ
մը, զոր կանդապար կը կոչեն, և որուն մէջ
ալիւրէ կարկանդակ ու միս կան: Յետոյ
կը բերէին մեծ կարկանդակ մը, որ Պօլպար
կը կոչուի, այսինքն «Քախր». ապա կը
բերէին Ալաթուրքա եփուած բրինձը, որ
կը կոչուի փիլիպ: Յետոյ կուտէին մի-
սով լեցուած կաղամբէ տերեւներ. որմէ

վերջ անուշեղէններով կը վերջանար ճաշը:
Երեկոն կ'անցնէր պարերով և երգե-
րով: Ծեր կին մը, որ «հարսնիքին պա-
ռաւը» կը կոչուէր, կը հագուեցնէր հար-
սը, անոր մազերուն արդուզարդը կ'ընէր.
Կը հագուեցնէր նաև միւս աղջիկները, ա-
նոնց ալ մաղթելով ամուսնութեան երջան-
կութիւնը: Քանի մը օր ետքը, ամուսնա-
ցեալները փոխայցի կ'երթային իրենց ազ-
գականներուն, և կ'ընդունէին անոնց ըզ-
զեսախ և զրամական նուէրները:
Հայերը Քիւթի մէջ հաստատուեցան
ժ.Ն. դարուն սկիզբը: Անոնց զբաղումն էր
տաւարարուծութիւն, և խաղախորդ էին:
Զուռ վաճառականութիւն ալ կ'ընէին:
Կարպաղեանց հոգիները և Պեսարապիոյ
արօտաւայրերը շատ յարմար էին տաւա-
րարուծութեան: Քիւթիցի հայերը սաֆ-
եանի մորթ կը շինէին, և կենդանիներուն
ճարպը կը ծախէին մոմաղործներուն: Արե-
ւելեան ձիեր կը ծախէին ոչ միայն Լեհաս-
տանի այլ նաև Գերմանիոյ և Աւստրիոյ
մէջ: Անոնք վաճառականական ուղղակի
յարարութեան մէջ էին նոյն իսկ Հուն-
գարիոյ հետ, և յաճախ կ'այցելէին Սէտ-
միճկրուտ քաղաքը: Կը պատմեն թէ Քիւ-
թիցի հայ մը Տօպրուճաշի մէջ զուարճախ
պատահար մը ունեցած է: Հոն գայած էր
անիկա ծախելու համար իր ապրանքը, որ
շատ յարգի էր հունգարացի վաճառական-
ներու համար: Բայց այս վերջինները սո-
վորութիւն ունէին երկար սակարկելու: Երբ
մերժեց անիկա տալ իրենց ուղած վար գնով,
լսեց որ անոնք հայերէն կը խօսէին իրենք
իրենց մէջ: Կ'ըսէին անոնք թէ ապրանքը
ընտիր տեսակէ է. բայց պէտք է իրենց կարե-
լին ընել ստոր գնով ձեռք բերելու համար
գայն: Զեացուց չհասկնալ անոնց խօսքերը,
և յաջողեցաւ լաւ գնով ծախել վաճառքը:
Յետոյ «հունգարացի»ներուն մնաք բար-
եաւ ըսաւ հայերէն լեզուով, խոստա-
նալով ապագային ևս օգտակար ըլլալ
իրենց: — Սուս - հունգարացիները ապշե-
ցան մնացին:

Ներկայիս Քիւթիցի հայերուն հին հա-
րըստութիւններուն յիշատակը միայն կը
մնայ: Այսօր անոնք շունին իրենց նախ-
նիքներուն վաճառականական գիրքը, բայց
խաղաղ կեանք մը կ'ապրին իրենց պատիկ
քաղաքին մէջ:

Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն Հ Ն Ո Ւ Թ Ի Ի Ն Ն Ե Ր Ը

Լ Ե Հ Ա Ս Տ Ա Ն Ի Մ Է Ձ

Լեհաստանի մէջ, այսօր, հայոց հին բարգաւաճ գրութեան յիշատակը միայն կը մնայ, ինչպէս ըսինք: Նոյն բանը պէտք է ըսել հայկական մշակոյթի աւանդութիւններուն համար եւս: Լեհ մշակոյթը ա՛յնպիսի մեծ ազդեցութիւն մը ունեցած է հայոց վրայ, որ կարելի է ըսել թէ այս վերջինները իսկական լեհեր գարձած են: Լեհերը բնաւ ոտնձգութիւն ըրած չեն հայոց կեանքին կամ սովորոյթներուն վրայ, ասոր համար է որ անոնց բարքերուն մէկ մասը անկղծ են մնացած, ու հայերը միշտ սպահած են զխտակչութիւնը իրենց ծագումին: Անոնք մաս կազմած են լեհ պատմութեան, ու այդ երկրին տնտեսական և մշակութային զարգացման համար անոնց ըրած ճիշդ անոր մէջ պիտի չջնջուի բնաւ: Զարմանալի չէ որ կարգ մը զիտուններ ինքզինքնին նուիրած են հայերուն ուսումնասիրութեանը և մեծ ջանքեր ըրած են կորուստէ փրկելու համար հայկական հնութիւնները, որպէս զի ապագայ սերունդները զրկուած չըլլան անոնցմէ:

Հայկական հնութեանց գնահատութիւնը վաղուց եղած էր, բայց զանոնք ջնջումէ պահելու համար մեծ բան մը եղած չէր դժբախտաբար մինչև վերջերս: 1832 ին էր որ Լվովի մէջ կազմակերպուեցաւ հայկական հնութեանց ցուցահանդէս մը. ինչ որ ընդհանուր և ջերմ հետաքրքրութիւն արթնցուց հզպի այդ հնութիւնները, որոնց գոյութիւնը կարծես սկսեր էր մոռցուիլ: Այդ ցուցահանդէսին շնորհիւ կարելի եղաւ ճանչնալ կամ վերյիշել Հայոց անցեալը Լեհաստանի մէջ, անոնց ծիսական զգեստները, սկիհները, կրօնական և ոչ-կրօնական նկարները, անոնց հին նկարագրութիւնները, և պատմական գրութիւնները, ինչպէս նաև Լեհաստանի մէջ շինուած շէնքերը: Այս ցուցահանդէսին մաս կը կազմէին նմանապէս հայոց վերաբերող լեհ գրականութիւնը, ինչպէս նաև հայոց լեհերէն գործերը:

Հնութեանց ամենէն վաղնջականները Հայաստանէն բերուածներն էին. միւսնե-

րը, նորերը, Լեհաստան շինուածներն էին: Անոր համար է որ անոնք բնորոշապէս շատ կը տարբերին իրարմէ: Հայ սովորչները իրենց արուեստին մեծ մասը նուիրած են եկեղեցական զարդագործութեան: Շինած են սկիհներ, խաչելութիւններ, տուփեր, ելլն. ինչպէս նաև ամէն տեսակ գրուագուցուց գործեր: Հայոց հին հարստութիւններէն քիչ բան պահուած են: Իրենց հարստութեան այդ համբաւին համար հայերը պարտ էին ժողովուրդին բոլոր մնացեալ մասերէն աւելի մեծ տուրքեր վճարել: Վտանգի ատեն, պատերազմի ժամանակ ամէնքն ալ անխտիր կը նպաստէին պետական գանձին: Շատ անգամներ չեն քաշուած նոյն իսկ ձեռք երկարելու եկեղեցոյ գանձին, քաղաքը թշնամիին նըւաճումէն փրկելու համար: Շուրջուներ և ծիսական զիպակեղէններ պահուած են մինչև այսօր: Գաշտամուռի միջոցին անոնք կը գործածէին թուրք, պարսիկ և հայկական զիպակներ: Կրօնական և ոչ-կրօնական նկարչութեան մասնաւոր հաւաքում մը կազմուած է: Անոր մէջ են Լվովի բոլոր հայ քահանաներուն և արքեպիսկոպոսներուն պատկերները հայոց կաթողիկոսական զանալէն ի վեր, այսինքն շուրջ երեք հարիւր տարիներէ ի վեր: Անոնց մէջ կան Բենեդիկտեան Քոյր Արքասուհիներու պատկերներ ալ, ինչպէս նաև նշանաւոր հայ ընտանիքներու: Կան նշանաւոր ձեռագիրներ և աւետարան մը, որ 1198 թուականը կը կրէ: Սաղմոսներ, ժամագիրքեր և աւելի նոր աւետարաններ, ամէնքն ալ գեղեցիկ և մաքուր: Անոնք յաճախ մազաղագթի վրայ են գրուած, և կամ տպագրութեան հին գործեր են: Զեռագիրները գեղազրուած են արուեստով և ճոխ զարդարանքով: Անոնց մէջ շատ մանրանկարներ ևս կան, որոնց մէջ կը փայլին հին մեծ հայ վարպետներու տաղանդները: Այս գիրքերէն և գրչագիրներէն կարեւոր մաս մը Հայաստանէն բերուած են, մնացեալը Լեհաստանի մէջ պատրաստուած են:


Լեհաստանի Հայկական հնութեանց կարեւորագոյն հոյլը կը բաղկանայ վիպականներէ և վաւերագիրներէ, որոնց հնագոյնները 1367 թուականին կը պատկանին: Անոնց մէջ կը գտնուին Լեհաստանի հա-

յոց օրէնքներու հաւաքումներ, Լլոփի եւ Ստանիսլավովի հայկական իրաւագիտական վաւերագիրներ, ծննդեան եւ մկրտութեան վկայականներ, ցանկեր, կտակներ, յուշագրութիւններ, ելլն: Այս վաւերագրերը պատմիչներուն ցոյց կուտան Լեհահայ ժողովուրդին կեանքը, եւ մեծ կարեւորութիւն մ'ունին ամէն անոնց համար, որոնք կը փափաքին ճանչնալ անոր պատմութիւնը:

Լլոփի ցուցահանդէսին մէջ հաւաքուած բոլոր հնութիւնները ցուցակազր-

ուած եւ դասաւորուած են եւ պիտի մաս կազմեն Լլոփի Հայկական Մուզէոնին, որ այժմ պատրաստուելու վրայ է: Այդ մուզէոնը պիտի պահպանէ Լեհաստանի Հայոց հնութիւնները, եւ կորուստէ պիտի փրկէ զանոնք: Անկիս պիտի կառուցուի աւրնթեր Հայկական Մայր Եկեղեցիին: Անոր մէջ պիտի տեսնենք յոյժ ազատական կերպը եւ թոյլատու ոգին, որով վարուած են լեհերը անոնց հետ, եւ որուն համար իրենք եւս միշտ անձնուէր եւ հաւատարիմ եղած են այս երկրին:

Վ. ԵՐՋ ՊՐՈՆԻՍԼՈՎԱ ՔԷՍԲԵՐԻԻԼԵԱՆ



ԷՋՄԻՍՆԱԿԱՆ ԹՂԹԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ

(ՍԵՊՆԱԿԱՆ «ՍԻՈՆ», Ի)

Բ.

Մայիս 19 ի երեկոյեան նիստում Տ. Գէորգ արքեպիսկոպոս զեկուցում կարգաց Ազգային-եկեղեցական ժողովի կողմից նորընտիր Գերագոյն Հոգևոր Խորհուրդին յանձնարարուած խնդիրների մասին, այն է Գերագոյն Հոգևոր Խորհրդի աշխարհիկ պատգամաւորներին լրանալիք անդամների, Հայոց Եկեղեցու Սահմանադրութեան մշակութեան, բարեփոխութեան, տնտեսութեան կարգաւորման, նոր տուժարի, նաև հոգևոր զգրոցի եւ այլ անհրաժեշտ կարիքներին մասին, որոնց համար նորընտիր կաթուղիկոսը միջնորդութիւն պիտի յարուցանէր կառավարութեան առաջ:

Զեկուցման մասին մտքերի փոխանակութիւնից յետոյ հետեւեալ օրակարգը կազմուեցաւ, որոնք անմիջական քննութեան նիւթ պիտի լինին. ա) Սահմանադրութեան նախագիծ, բ) Տնտեսական խընդիր եւ գ) Բարեփոխութեան հարցեր:

Գերագոյն Հ. Խորհուրդը Ազգային-եկեղեցական ժողովին ներկայացրել էր իւր

պատրաստած նախագիծը Եկեղեցու Սահմանադրութեան մասին եւ որոշել առաջնորդող սկզբունքները, այն է՝ ա) Վերականգնել ընտրական ժողովրդական ոգին Հայ Եկեղեցու լաւագոյն աւանդութիւնների եւ պատմութեան թելադրութիւնների համաձայն. բ) Ընտրութիւն առաջնորդի, թեմական եւ եկեղեցու խորհուրդների, քահանայութեան. գ) Պարզել եւ ճշգեղ Ընդհանրական եւ Կիլիկիոյ Տան կաթուղիկոսների, երուսաղէմի եւ Կ. Պոլսի պատրարքների յարաբերութիւնները:

Ազգային-եկեղեցական ժողովը, խրախուսելով այդ սկզբունքները՝ որոշել էր յանձնարարել Կեղրոնական բարձր իշխանութեան՝ յատուկ մասնաժողով կազմել տալ հմուտ անձերից, մշակելու Սահմանադրութեան՝ նախագիծը, աչքի առաջ ունենալով եկեղեցու աւանդական ընտրական սկզբունքը, կանոնական ճանապարհով հետըզհետէ մուծուած բարեփոխութիւնները եւ ժամանակակից իրաւակարգերը: Ապա այդ